



շուշմա — կնճիթն, շուշմա (Sésame, թք. սռամ):

շիանալ — երես ելլել՝ առնուլ, համարձակութիւն ստանալ:

.

Ումնկ — կաթիլ. ու-նդ ու-նդ՝ կաթիլ կաթիլ ըմքէ և փոքր կաթիլ մը:  
ուննվիր — ունեցող, հարուստ, մեծատուն:

ունք — յանք:

ուռենալ — 1. ուռիլ, ուռչիլ. 2. հպարտանալ. “Դու խէլք կը ուռենէլ”:

ուռէսք = ուռեցք. — ուռեցուածք, ուռած տեղ:

.

Զմիլչ = շամիչ. — շորցուած խաղող:  
շմբագօտի = չո՞չչո՞չ կամ չո՞չչո՞չ  
— ծիսծան:

շարյուլիանոս = շար + Յուլիանոս (կայսր) — անուակ, չար:

չնչ = ցեց — որդ:

չղղ — ձիսնի գնդակ, որ լեռանց բարձուկնեն զրոբելզ մրչափ առաջնայ այնչափ կը մենայ, երբեմ 1—2—3 եւ աելի մերգ տրամադիր կ'ունենայ եւ տուներ կը կործանէ՝ աննց զարդուելով:

չիլակ = չիլակ (թք. Ճեւով) — ելսկ:

չիշ — բացագանցութիւն՝ չըրքուանի բեռնակիր անասունները կեցնելու համար:

չիտես = չտես — չտեսան, աշքը ծակ:

չորդանն — թան (չիճուկ), որ զանզան միջնցերավ կը չըրքնեն եւ ձեռնը կ'ուտեն:

չորտ = կծիք, ժառա. “Կորտ մորդ ՞.”

“Առուն բա՛ Շուշտ ԱՌՈՒ ՞.”  
չուննեվիր — աղքատ. հակադարձն է՝ սնեկիրն:

չօ՛ — բացագանցութիւն. կը գործածուի բեռնակիր անասունները առաջ քշելու համար. “Յուրը լունէ մնաւ յիշին ու մնա ինաւ էւ:

.

Պահվոտուք — մանկական խաղ, յարում ամենքը կը պահուին բաց ի մեկն, որ ստիպուած է միւսները վնասել եւ գտնել:

պամիկ էնէլ — պառկիլ (մանկական բարբառ). “Ին ոսին էրու”:

պամիս — պատուաստ:

պամիսել — պատուաստել. “Դու ոսին յայ յառը դո՞յսին ի՞սին ի՞սին”:

պան — իրիսին. չալած մեղք:  
պաչիկ — համբոյը (աւելի մանկական բառ):

պապանծիլ — բերանը՝ լեզուն բռնուիլ. չխօսիլ պապանծիլ:

պաստեխն — թթի կամ խաղողի քամուածքով (շիրաց) եւ ալիւրով խառն հեղուկը՝ տանիքներու վայ սփռուած սաւաններու վայ կը տարածե՞լ սանդիմդրեն աւելի կամ պակաս հաստոթնամբ եւ քանի մը որեն երբ չըրնայ կտոր կտոր կը կարտեն եւ կը ծալլեն մեջը երբեմ նուշ գնենլով. այս է դաստիք. նիւ դուռուիք, իւշիք դաստիք:

պատանը — տերմակ լաթ, որոն մէջ մեռելք կը դնեն եւ կը կարեն:

պատվիրը = պատկերը = պատկեր:

պարան — երկար չուան:

պարկ — կաշիկ աման որոն մեջ զանազան բաներ կը դնեն:

պարս էլլալ — մեղուներոս փեթակին մէջն խմբովիք փախչեն և մատակյա ծափի մը վայ թակիլ: Պարսող մեղուները եստ մերելու համար երիտո քար իրարու կը զարնեն եւ կամ պղնէն աման մը կը թմբկահարեն:

պարտիկել — պահել. աներեւութացնել. անհետ առնել:

պարք — 1. համբոյը. 2. պահք. “Դու ոսին յանձն. ոս ու ոսու ՞.”

պարնել — համբուրել. “Տերտելն յո՞ւու ոսուուն”:

պարտիկ, պատվիկ, պատիկ, պլուտիկ, փոքր, փոքրիկ: — ուսէն պարզապահ փոքր ըսել է, ուսէն աւելի փոքր, իսկ ուսուուն եւ ուսուիք բարուովն փոքր:

պլուիկ — զանազան ձեւով հաստ (1—1½ անգամ. հաստութեամբ): Հաց:

պլոզալ — պժդալ. ուշինոն — պժդամն. պլոնոտ — պինդ, ամուր, ուժով. “Պիու բոնու. պիու մը լուրուուն”:

պլումինի — պիտանի, օգտակար:

պլիթ — կակուդ հաց:

պլուոր — խաշած ցորեն. “Պլուու իւլուու, պլուորէլ — ուղրել, դարձնել. փաթաթել.

“Իւլու ուրուու. մասու իւ ուրու՞.”

պլազալ — աղօս կերպութ փայլել:

պլուիկ — ուկեխնածորի մէկ աեսակը, որ շատ փոքր եւ կըր է:

պլինծ — երկաթէ խոշոր աման. ջուր կամ ուրիշ բան (մեծ քանակութեամբ) տաքցնելու կամ եփելու:

digitised by A.R.A.R.®

աղաղաղալ — պղղղալ, եփիւ սկսիլ;  
աղջն — ընկողի միջուկ. 2. միջուկի  
կեսը կամ քառորդը. 3. որքի կոճղու:  
պղծիկ (= թք. պէօմէկ) — որդ, ձգի,  
ուժուցիք — ուժնեւ հեղու ուժիկ իւյու:  
պղծկոտ — որդ, ձգի ունեցող. “ուժիու  
(կամ ուժու) իւնու և ուժւու:  
պղոթնալ = պղոթկալ — յասքել,  
թռչել. “ուժեւու վու ուժիու:  
պղումն! — բացադաշխութիւն՝ մէկը  
վախցնելու համար կ'արտասանուի երբ նա բնաւ  
անոր չի սպասեր:

պղւմպար — փորսիք:  
պղոտ, պղիկ, կաթիլ, քիւ. “ուժու և  
վու իւմ. ուժիւ. ուժիւ իւնու:  
պղոտուկ — պղուկ — կերակուր եփե-  
լու հողէ աման:  
պղոտոց — երկու մատերալ առնեած  
քանակութիւն. “ուժուց և զոհութիւն ուժիւ:  
պղուները բռնել — շուարիլ. “բռն և  
ենէ ուշ շանիւն և ուժեւու բռնցին իւյու:

## 3.

Ֆմինամը — համարակ. “մանուքու լուսու,  
գործիքը:

ջամփիթել = ջարդել — 1. մանր մանք  
կարել, բրդել. 2. կառորել, ջարդել:  
ջիշել — ջզմել, շախլախել. “իս ուժ-  
իքու վազու:

ջղախոտ կամ ջրախոտ — խոտ, որ  
ջրադր աեցերը կը բանի եւ կը դրդածուի  
եւ-իւի համար:

ջուրը = ջեր — և եւ է մրգեղջնի չորը.  
“ուժեւու, ինձ-ուլու, գլխիչուր:

ջղջոռուկ — լըսո, ջրոսած, ջրարբի. ջղի  
կաթիւներ ունեցող:

## 4.

Սալ կամ սալզար — խոշոր սափա-  
րակ քար:

սանչալ — բարակ փայտերով հիւսուած  
մէծ կորով, որուն բերանը վար դարձնելով տակը  
զանազան ուսեւնիքներ կը գնեն:

սալֆօա — տես՝ գլուխ:

սալվոր = սալ՛որ = սալ-(ու)որ =  
սալվոր — սալոր:

սալիւ — աման, անօթ. “իսու ս-իւ յընդէ  
ուսուր:

սախտիլ = (թք. սախտած+իլ) — վե-  
րասորիլ թեթեւ կերպով. սաստիկ յաւիլ:

սամիթ — ուտելի բայ մը, բանջարե-  
ղւն (առեն; fenouil):

սայ'նլ նաեւ ույշել (հազուագիւտ) —  
սանտրել. “բլիշու ոյշ'ն”

սանսու — փոսաւոր խոշոր քար, որուն  
մէջ հացահատիկները կը ծհծեն թեփերը հա-  
ներու համար:

սանտրը — 1. զլիի մազերու սանտր. 2.  
հւնցի սանտր՝ որու մէջն մանածի թեփերը  
կ'անցնին:

սարեկ — ինոցին բերանը գոցող կաշիի  
կտորը:

սարսիլ — դողալ, յանկարծակիի գալ:  
սեվլիկիլ = սերկեվիլ = (արար. սե-  
վերդիլ) — սերկեւիլ:

սեվուալիթեն = սեւ տաքենը —  
պղպել:

սեվերէս — աներես. պատուէ ինկած:  
սեվուց — աշքի սեւ մասը. “ովտ ու-  
ժուց ունեցնիւ:

սերը — կաթի երեսին կաթրացած մասը,  
սըլիկ — կանաչ լուրիս. “ըլիւ, լուինէ  
ունուս բառունի իւյու:

սիկիլ = 1. ձեռագործ աղլիկներու. 2.  
մատի կամ գէմիի վրայ աւելորդ միթ կորու:

սինին (= արար. սինի) — պղնձէ կըրը  
ափսէ, որ սեղանի սեղ կը ծառայէ. “ընի ուիւ:  
սիրու փիթիլ — դող ելել, վախնալ.

“ունչու ու լու յընդէ ու ուժու իւյու:  
սլքած — լըսուած, խորտակուած. մէկ  
կողմը քաշուած:

սլքտի — թափառիկ, սատանդական.  
“ուրէն յան էն էնիւ, ուլու:

սլսոտրոգուշ — սիսոր ծեծելու փայտէ  
կամ քարէ աման:

սլսոտրոցուր — աղ, քոցախ եւ սիսոր  
միասին խանուած համեմուք (Sauce):

սլըթիլ — թեթեւ կերպով վիրաւորիլ.  
“ինիւնէ թեթեւ վէրը:

սլըիլ = զզկալ, ինի իր վրայ քաշուիլ:  
սլըուկ = զզկած. ուշագրութեան ա-

նարժան. “մուսէ մորտ ու, երեւն իւլ իւլւ:

սոլիւրաց — իւղի մէջ տապակած սոխ:

սողոց — սղոց. “ուղոց, ու-իւց, ու-ունիւ,  
ու-ունիւնիւն իւլւ:

սորիկ = ջրդել = շինել — կառու-  
ցանել. “յեւ ուսուն վէլ ուսուն:

սորիսնել = սորտել — թեւերու կամ

զգեստի եայրերը վեր առնել. “Եւ-եւո՛ իւլիո՛  
սովո՞ւ՞”

սուլուլիկ — պատաժայր. “Յո՞ւշը սուլո՞ւ-  
ի՛ իւլ քենէր ե՛ւ”

և.

Վայլիկ — 1. իւրը աեսնել, վայելել.  
2. հանիլ, ժամանել. 3. յարմարիլ. “ա մո-  
խո՞ւ իւլ չո՞յշո՞ւց”

Վայլիրիկ — անձարակ. “Հո՞ւ է-թէի  
սո՞ր օ եր ու-ուն”

Վացոն = Վացցոն = Վաթցոն =  
Վաթոն:

Վիզպար = Վաւ+ուտ = Գաւ+ուտ  
= մեծ պահք. “Վիզուին հուրմիւ ալէւ”

Վինծ = Ա-ինչ = Ա-ինչ = Ա-ին-  
չո՞ւշ = մեծ = մեծ, խօսք, հսկայ, վիճակրի-  
բարձր. “Վինչ դ-ըլս վինչ սո՞ր է- վինչ ուսո՞ւ հ-ու”

Վինծովիթին = Ա-էնծովիթին = մեծ-  
ծովիթին = մեծովիթին = մեծովիթին, բար-  
ձրութին:

Վիկ = \*Վէլ կամ ու-էլ = \*ու-էլ =  
\*ու-էլ = վակ = ով. “Վէլ ըսց. բուռ շու-  
շու վիկո՞ւ”

Վիր = \*Վօր = \*ուր = ւր = օ-  
որ. “Վիր ուր օ- օս ըսո՞ւ մուրու վիկո՞ւ”

Վիրը յոյշիլ = վեր իյնու — ջղային  
ցնում ունենալ, ցնուիլ. վախնալ. “Անդու հ-  
ուսո՞ւ օր վեր յըն-ու”

Վիրկիսոն = վրձի (վիճակ, վճիկ =  
վճիկ)+առ = վիճակ ձգելու առնի օրերը:

Վիալ = \*Վլուլ = լուլ = լուալ:

Վիանալ = \*Վլուն-լ = լուանալ =  
լուանալ:

Վիասր = \*Վլասր = լասր = լուազր.  
ան-ըլը իւսո՞ւ ունիւն + ու ուսր իւլ ունիւն + իւսո՞ւ”

ու.

Տագր — տագր. եղայր ամուսնոյն:

Տալ — ամուսնոյն քցըր. “Պալն էր լունիւն”

Տակ — 1. վարի կողմը, ներքեւը. 2.

Ճակնեղ:

Տաշել = տաշ'շել = տաշել:

Տաշեղ = տաշ'շեղ = տաշելն տուաջ  
եկած խարսչեր. կայ նաև ուրշուտ:

Տաշիկ = տաշ'շիկ — փոքրիկ տանձ.  
տանձի մէկ տասակը. + բուռուշիկ կարծր փոքր տանձ:

Տապլից — ալիւրով, հաւկթով եւ շա-  
քարով տապակած կերպակուր մը:

Մախթեղ = տաք+գեղ — տաքգեղ,  
պղպեղ. իւն-լ, իւնի ու-ինեն:

Մապլտկիլ = պառկած տեղը անդագար  
աջ ու ձախ դառնալ:

Մապկոտոք — տապակելու գործողու-  
թիւնը. ուու-լ — տապակել:

Մարտոնիւլ — բաժնել, աստ անդցուել:  
տիները — տանիք. տուներու վրայ գլո-  
նուած տափարակ տարածութիւնը:

Մերեւ — այս բառը կը գործածուի մի-  
այն որդի սերեւներուն (ասմա եափրագ) համար.  
“Ի՞ւր կը գործածեն ուրիշ սերեւները նշա-  
նակելու համար:

Մղղոզալ — բնութենէն առնուած ձայն.  
Դըշ Դըշ ձայն հանել:

Մղղողի Էնէլ — մանկական բառ՝ նստիլ.  
“Ի՞ւր իւր ուունի էն-օ”

Մղկ — օրիարի կամ այծի մորթ, որուն  
մէջ զանազան բաներ կը գնեն:

Մղղութին Էնէլ — պաշուպանել, թեր  
ելլել:

Մղկիլ — պանիրը կամ թանը տիկիրու-  
մէջ լեցնել զնել:

Մղկօզ — գոռոզ, թեթեւամիտ:

Մղտնալ — բան մը կամաց կամաց ընել:  
Մղտողիկ — 1. մանկական բառ. ոտք,

ոտքեր. 2. օղնարի կամ այծի կճղաները:

Մղղուալ, տուսու, տոտուալ, տեղի եւ  
անսեղի խօսիլ. անդադար խօսիլ:

Մղղուլ — 1. բեռան տակ ասատիկ նե-  
ղուլ. 2. հրանդութեան ժամանակ չհի, չհի  
ձայն հանել:

Մոն — 1. ամսաւորապէս կը գործածեն  
ծնունդի տօնին համար. 2. առն օր:

Մոն մոն — պարի տեսակ մը, ուր  
պարողը իւր ոտքերէն ձախը՝ աջն եւ աջը ձա-  
խին վրայ կը նետէ՛ մի քիչ բարձրացնելով:

Ծ.

Բախանն — բահան. հոսուեկ եւ բառ-  
բացն խօս մը, որով համեմանկներ կը պա-  
րաստեն:

Բախանլ — ուուպով եւ մրգեղններով  
շնուած քաղցրեկնեն. մրգախան ուուպ:

Բախս զալ կամ ուստ զալ — հան-  
դիպիլ, պասահիլ:

Բոնիկ — ունիկ — չոնիկ. — անձն  
կամ նուց կամ ընկոյզը թելի վրայ անցնելով

1 Տես այս բառ իս համար մը Կայունութիւն Անունամ-  
սութիւն Արտակարգ բարեւութիւն, Հանգէս Ամսօնեց 1886:

մի քանի որ իրարու վրայ կը թաթախեն թռոթի կամ խաղողի մոլորդի մէջ եւ արեւու տակ կը կախեն որ չըդիսայ. «հա այսպէս կը պատրաստեն բանին»:

րուպ կամ ռուպ — արեւու տաքէն թանձրացած մէր՝ (փաքման):

5.

Յաթել — եադել, եագիլ, որիշ բարբառներու ծանրեւ. «որեւը շանից»:

ցանկ — իսոցր փշերով սատեր՝ զորս պարտէներու բոլրատիքը կը դնեն ներս մանելը գժուարացնելու համար:

ցըյնիլ — երյնիլ = ծնիլ — անաստեներու համար միոյն կը դրժածն։ «Եւ ի՞շ ցըյնեցու»:

ցըփիք = ցոփք = ձըռիք — աների բոլրտիքը, տանիքներու պատէն դուրս տուաջացող մասը:

6..

Փաթել = փաթթել — պլրել, հծկել. փաթթել:

փաթէ էնէլ — մանկական բարբառով՝ իյալ:

փախուկ — իեւ, խեւուկ, թէթեւ։

փակըուն, փակըուղ, կպող, փակող։

փատ — 1. փայտ. 2. ծեծ, գանակոնութիւն։ «Իս ոդու փատ հուրու»:

փատել — եեծել, գանակոնութիւն։ «Իս ոդու փատ հուրու»:

փատիք — փատիք կամ թագավաճակ։

փանթիք — տգեղ, չար. վատ։

փիս փիս — կատան կանելու համար։

փիսթիք — կատան փախցնելու համար կը դրժածուի։

փիսիկ — կատու (մանկական բառ)։

փիթիթիք — փակի, ապականի. ոչնչանալ.

«ուղարկի ան»:

փիսել — փսիսել. «ոյնուան իբրած փիսեց»:

փշատիք կամ փշատու — անոշահոս

ծառ միք։

փոթոտ — թթուախտան լեղի համ։

«Քինու լենը»:

փոխինթ — չոր թթի ալիք։

փոխնորդ — փոխելու զգեստ (մերժակեղնի համար)։

փոսիկ — 1. փոս, հոր. 2. ինդացած ժամանակի երեսի վրայ երեցաց փոսը։ փորփոր — փրփոր. «ինընի փրփորը ուն եւ» և լու:

փորը — 1. ծառերու տերեւ. 2. մրգեղներու կամ բանջարեղներու կեղեւը։

փշել — 1. փոքք, հով տալ. փշել. 2. շափազանցութեամբ խօսիլ, մեծ մեծ ջարդել։

փփոտալ — փնծոտալ. կըսնն նաեւ գուշուուլ:

փփոր — կոտոր, մանրուոք, մասունք։

փփոտնել — մանր մանր կորտել, մասեռու բաժնենել։

փփոտալ, փփոփալ, կամաց խօսիլ. անհասկանալի կերպով խօսիլ։

փղթիլ — բրդիլ, իյալ, «ինծու իբուու»:

+

Քած — 1. շան եգը. 2. անարդարան կին կին։

քաղերթ — քաղերթ։

քաշել — 1. քարշ տալ. 2. գծագրել, նկարել. «ոստիքը հը գուշու»:

քաշկանկ — կանգըմայով եւ միսով լաւ եփած կերպուր, յատուկ շատ գաւառներու։

քասունը — 1. ծննդաբերութեան առաջն 40 օքերը. 2. երեխային առաջն քառասուն օքերը. 3. քահանացուի օծուելէն առաջ պատրաստութիւնները։

քասակի կամ քացախի — քացախ։

քասիիլ = քացախիլ — քացախի համ ստանալ, աւրուիլ գինուց։

քամրիփիմ — աղիւու. «+օ՞՛չիտ ուռն հը յնեցնի»:

քմիկիր = քակիր = քափ + կիր — ծակոտներով մեծ դդալ՝ եփածի փրփուրը առնելու։

քաֆ — եփած բանի մը երեսը ելած աղոտ փրփուր։

քեղել — փրցնել, քալել. սկրթել հանել, քեղուրք, քեղըլծած, փրցուած, քաղած, սկրթած հանած։

քերել — 1. քոր եկած տեղը շփել, եղանցներով փորել. 2. բանի մը երեսը քերթել։

քերթել — բանի մը երեսէն մի խան հանել, քերվոտուց — քերուելու յաճախակի գործողութիւնը։

քթան — կոշտ կտաւ։

քթուել — ոզիլ միտուել. «իւլես, իւլես ուղարկի»։

պթու — կակուծ հաց. լաւ եփած.  
քիշ — հաւերը վանելու համար կը դոր-  
եածուի:

քիշել — հրել, քչել: առաջ մղել:

քլէֆ — 1. մրգեղէններու կեղեւը. 2.

գլանեկի (cigarette) մասցած վերին մասը:

քիկոմըլին — մանկական լեզուով՝ աղ-  
տու, կեղաս:

քմուր = քմ'մուք — քամուք. քա-  
մուածիլ:

քշմել — անհատնում կերպով խօսիլ.  
անհատապի բաներ ըսլի:

քշպել — յանդիմանել:

քորու — գունաւոր լամշ, որով նոր հար-  
սին երեսը եւ մարմնոյն մի մասը կը ծածկեն:

քուշնայ — տեսակ մը բայս:

քուշու քուշու! — շուները կանչելու հա-  
մար կը գործածեն:

քուիկ — իշու ձագ, ձիու փարբեկ:

քո՞ քո՞! — էշերը կանչելու համար  
բացագանցութիւնն. նշնպէս եւ որ որ:

քրտնիսաշ = քիրտն+խաշ — հիւան-  
դութիւն մը, յորում մարմնոյն վայ փաքը բշտիկ-  
ներ առաջ կու զան շատ քրտնելն:

քրընել — որնելու համար ամեն բան  
տակնովայ ընել. մանրակրիտ փնտուել՝ նայիլ  
որնել:

•

օթել = \*օթ'թել = \*սգ'թել = օգ-  
աել — բաւական լինել, հերիք լինել, օգաել.  
“ուշէ իսու քեն լունց”:

օժտել — նորիրել, ընծայել, բաշնել.  
“ու քանը էւսէ օժտել”:

օլուել — որորել. ուր — որորմանք.

օլիլավու — փայտէ բարակ եւ հասա  
գլան խմորը բանալու (արածելու) համար:

օծուկապա = օծ + կապա — օձի մաշկը  
կապան:

օղնաշար — ողնաշար:

օռնալ — 1. ոռնալ շներու. 2. անհան-  
գիսա սրտով մեռնողներու հանած ձայնը:

օշու — շուները վննտելու համար բացա-  
գանցութիւն:

օշլոտիլ — օֆլուսիլ. օլուու՝ ոջիլ ունեցող.  
օլուլ — օջիլ:

օսկի — օսկի:

օսկոր — օսկոր:

օսկու — օսկու. “օսկու շորվա, օսկու իլլու”:

օտք էլլալ — ոտք ելլել, քալել սկսիլ  
երեխայից. ոտք — ոտք:

օրան — օրօրան, օրօրոց:

օրել — օրօրել, օրորոցը շարժել. “իւ չը  
օրու օր չը լուն մանալ”:

օրթի — օրդի, զաւակ:

օրփ — որք, “որիք, օրիքն ունենելու ու”:

օրու՛ — որու՛:

❖

ֆըշ — 1. օձի քալած ժամանակ հանած  
ձայնը. 2. արեան հոսումին ժամանակ ելած  
ձայնը:

ֆշըր ֆշըր — խաղաղ եւ հանգիստ  
քննանալ:

ֆոն — հոն, այնաեղ:

ֆոս — հօս, այսաեղ:

ֆոտ — հօտ, այդաեղ:

ֆուալ, ֆսֆուալ, բեռան տակ նեղուել:

ՄԵԼԻՔ Ս. ԴԱԼԻԹ-ՈՒԿ



## Ա Տ Ց Ե Ն Ա Խ Ո Ս Ո Կ Ա Խ Ա

### Գ Ե Ր Գ Ա Ծ Գ Ե Ր Ո Ւ Գ Ե Ր Ե Ա Ծ Ք

(Տուանու-թիւն և դիւն)

Գիսիդեսյ հօս թարգմանութեան ժամա-  
նակնեւ թարգմանչին մասին պէսպէս են կարդիք-  
ները, ինչպէս կը տեսնուի անոնցմէն ողք վերը մի  
առ մի յառաջ թէրինք: Աւգերեան կը մատեւ թէ թէ  
արգեր հարյու մեւ նորն է. գարուն երե գաց սիսի-  
դէն թարգմանութեան ըլլայ: Սուցընան ընդ հանուր  
կերպով հելլեանաբանց կարըց գատեսմէն իրաւուք  
դղիսիդէն, եւ այս կարգի գատեսմէն միշնչեւ ժու դա-  
րուն վիշը թարգմանուած ըլլալով, նոյն ի ժ-  
գարերուն կը ճէն ընդհանրապէս, աւելի մէտ երեւ-  
նալով վերին ժամանակին՝ պէրեւ յշուն եւ պա-  
կասուոր թարգմանութիւնն նկատեմով զան,  
քանի որ Հասակոսորդ միայն ծանօթ էր իւնեն,  
Հարաբարակիչը և Ա Տիրյան և գարուն առ դնէն,

եւ թարգմանչը յանաւաէ կը նշանակէ ըլլու. Այ-  
նէին, ոչ մասն իւր առաջնու փորձին սկիզբը, այլ  
նաեւ այժմ՝ ամբողջական հրատարակութեան ա-  
ռեն: Նշյալիսի կամ բուն առելի առ հուսթիւն

1 Տես էլլ. 9. Ա Տ Ա Ծ Բ ն եւ զ ն ո յ թարգմանու-  
թեան առաջնու: Անձնաթիւ է թարգմանչին, ոյլ առաջ-  
մանակին յուն թարգմանութեանն: Ի թիրիդալ Պար-  
իս ամարդիք Սերսուն ընդոյին թարգմանութիւն, ոյլ  
առաջ իւր հաւանեցուցէ պատճառաց, բայց միայն գուցէ  
ու հանգն ներեսին նաև զիսիդէն գրիս բերդ պարար  
զարցաւանց հերակիչը կոյսէր: Այլ որ փանակ յանին